


բիւրի 40 հոգով այստեղ գալու մտադրութիւնը եւ ընտրելը պաշտօնի միջոց ղեկիւն, բայց ընտրիւններէն յետոյ կարող է նա ըստ պահանջման կարեաց մանաւանդ իր ճանապարհորդութեան ընթացքում, հարկաւոր անձները կողմէ: Ամբի-կական խումբը գալիս է միայն 20 հոգով: Մաս-դիր ենթ այս հարցի մասին «Մշակ» թերթում շուտով մի քանի մանրամասնութիւններ տալու, ուստի վերջացնում ենք գործողներին եւսանդ գործին յաջողութիւն ցանկալով:

Փ. Տ. Մ.



ՅԱՆՏԵՍԵՆ

ՆՈՐԱՆՈՒՐԵ

Անձնաւամբարձող մը:

Իշխելէ հերեմ կը գրեն մեզ թէ Արեւելեան երկաթուղւոյ շինութեան ժամանակ Անկիւրայէն 6 ժամ հեռու հետիւթ-թաշի եւ ֆուրնե-բէշի մէջ ժայռ մը պայթեցնելու միջոցին շիջող այն տեղին ուր Լնկիւրի-տու եւ Իթան-տու կը խառնուին իրարու, հետաքրքրական երեւոյթի մը քանուած է: 50 մետր բարձր ժայռի մէջ փորուած: Գանուեցաւ մեծ եւ 20 մետր երկայն անցք մը, ուսկից իբր 12 սենեակ կը մտնուի՝ երկու կողմէ: Այս խցիկները 3 մետր երկայնութիւն ունին: Պատու հանները ներքի կողմանէ շատ մեծ խնամքով քանդակուած են, թէ եւ արտաքուստ ժայռէ հերձ փոքր ծակերու կը նմանին: Ամեն կողմն ձեղքով քարի մէջ քանդակուած են մեծաւ խնամքով քարէ վարդազարդեր: Իսկ անձաւն մտնող առջեւ մէկ կողմը կը գտնուի մարդաշափ մեծութեամբ նոյնպէս քարէ գրծուած հրեշտակ մի՝ առկա թեւերով: Զառ կողմն ալ կայ պատկեր մը, բայց չ'որոշուի թէ ինչ է: Գլխաւոր անցքին մէջ՝ գրան ծիլի գիւմացը՝ խառ մը կը տեսնուի բորբեքով սրտի մը մէջտեղը: Մատուան մէջ շորս օժտաւան կայ քարէ, նոյնպէս խորանին երկու կողմը երկու մեծ ալմոն: Նոյնպէս քարէ: Այս գիւսն ամբողջ գծին վրայ հանդիպած ամենէն հետաքրքրական դիւան է: Այս հին մատան մէջ Մայիս 1ին գործաւորաց համար պատարագ մատուցուեցաւ: Ներկայ էին 250 հոգի: Բարձր սանդիկով միայն կարելի էր մտնել այս զարմանալի մատուան՝ զոր անշուշտ Մայիսի 1ին տալիս («) կամ այլ քրիստոնէական հալածանաց ժամանակ գործածած են: Պատարագը մատուց հայ քահանայ մը, որմէ վերջէ՝ ի զարմանս ներկայ եղող Գերմանացւոյ ՏԻ՝ Հիլի-մանի առաջնորդութեամբ հնչեց գերմանական «Վերնէ մատուաւը քառանկյն երգը որը այս հնաւանդ տեղւոյ մէջ այնպէս ազդեց էր:

ՅԱՆՏԵՍԵՆ

Դարապղպեղն իրեն ղեկ:

Հերթիկու Պուք անուամբ անդիւնացի բժիշկ մը՝ դարապղպեղ (ԻՆԷՐԷՆ ՎԷՐԷ) քսան տարի է ի վեր կշտացաւ, յոգացաւ եւ այլ նման ցաւոց զէմ իրեն ազդեց տեղ գործածած է: Լիուլի յաշտութիւն ունեցած է գիտական, այնպէս որ ինչպէս ենք կը հաստատեն, իւր հիւանդներն ու մանջ ճանապարհորդութեան մ'այլ եւս չեն ձեռնարկեր առանց այս ազդեց եւ առողջարար միջոցին շիջ մը հետեւին առնուլ: Այս ազդու միջոց հետեւեալ կերպով կը պատրաստուի: Անեւելու էափ մը լի ծեծուած դարապղպեղ, կես լիար առջ ընդ մէջ մեկ ժամու շափ եւ ազդեց եւ պարզուած անցքներն ետեւ շիջ մը մէջ լեցնելու է: Յետոյ երեքստիկ ծալուած կտաւի մը միայ այս ծորիկէն քիչ մը թափելով՝ ցաւած տեղերու վրայ դնելու, եւ զայս եւս ասուեալ լաթով մը ծածկելու: Այս եղանակու կրնայ պատանքը ժամերով ցաւած տեղերու վրայ մնալ առանց փշտիկ կապելու, եւ ըստ վկայութեան վերոյիշեալ գիտականին ինչ ինչ դիպաց մէջ հազիւ թէ մարմը քիչ մը կը կարմրի:

ՄԱՆՐԱՆՈՒՐԵ

Փարիզի կնքածն ու խմածը:

Ըստ նորագոյն վիճակագրական տեղեկութեանց 1891ին թ փարիզ կնքուած են՝ 309, 604 հոգ, 240,000 հոգի, 670,000 ոչնաւ եւ 312,000 խոզ: Ամեն ի միասին՝ տարւոյ մը մէջ կը գործածեն փարիզ 146 միլիոն քիլոյ սովորական մի, 22 միլիոն քիլոյ խոզերի, 15, 570,000 քիլոյ երկ եւ թռչուն մի, 7 միլիոն քիլոյ նապաստակ, 4, 800,000 քիլոյ ձուկ, 105,000 քիլոյ ուսկ, 1,400,000 քիլոյ կարկանդակ, 10 միլիոն քիլոյ ոտքեր, 20 միլիոն քիլոյ կարագ, 465 միլիոն հաւիթ: Իսկ խմուած է մեկ տարւոյ մէջ՝ 4, 492,000 հեքտոլիտր գինի, 281, 345 հեքտ. գարեջուր, 173, 520 հեքտ. գինեգին եւ 121,000 հեք. խնձորագինի: Բաց աստի գործածուած է 3, 746,000 լիտր քաջաւ եւ 250,000 հեքտոլիտր ձէլ:



ՅԱՆՏԵՍԵՆ ՏԵՍԻՆԵՐԵՆ

Ղեկնաւ, 27 Յունիս, 1892:

Շատ մը նշանակալից երեւոյթներ միասին տեղի ունեցան ամսոյս սկզբից: Ներսիս ատեն ի վեր ինդիքի էր թէ արդեօք Ռուսիոյ կայսրը գերմանական կայսեր այցելութեան պիտի երթայ՝ Դանիայէն դառնալով ժամանակ: Այս Գերմանացւոյ համար այնչափ ցանկալի տեսութիւնը տեղի ունեցաւ ի վեր ամսոյս սկզբներն,